

Մ Է Ճ Մ ՈՒ Ա Յ Ը Հ Ա Վ Ա Տ Ի Ս

ՏԵՕՐՏԻՆՆՃԻԻ — ՍԵՆԵ

(1864)

ՆՈՒՄԵՐՈ — 319

1281 — ՃԵՄԱԶԻԼ ԵՎՎԵԼ 12

ՍԵՊՏԵՄԲԵՐ 29

ԱԼԱՖՐԱՆԿԱ 11 ՀՈԿՏԵՄԲԵՐ

ԱՄԹԱՆԵ ՍԵՊՏԵՄԲԵՐ 29 ՍԱԼԸ

Սէճիւի մուսպիր ընյասէթի,
Սարաշ մութասարրըֆը սաատէթիւ
Վիւղ բաշա հաղըէթլէրինէ:

— Ղըպըըս մութասարրըֆըղը,
Սարֆա մութասարրըֆը սապըգ սաա-
տէթլու թալիպ բաշայէ:

— Սարոին գայիմմադամըղը Ղօշ
կէրի գայիմմադամը սապըգ միրիմի-
րանտէն սաատէթլու Օըյա բաշայէ:

Թահրիրաթը խարիճիյէ օտաար
էվրագ միւտիրի Վրդուման էֆէն-
տիյէ ըրլթպէյը սանիյէ միւթէմայիլի:

— Թահրիրաթը խարիճիյէ օտաար
սէրիտալիֆէսի (Ստեան էֆէնտիյէ
ըրլթպէի մէվքիւրէ:

— (Սալը մէվքիւր միւմէյիլի
Սարգիս էֆէնտիյէ ըրլթպէյը մէվ-
քիւրէ:

ՖԻՆԱՆՍԱ: Ֆիրանսա իմբէրաթորու
թէրաֆրնտան շու էլլիէր թայէին
օլունմուշ տուր:

Սիւսիւ թալըըրան, Բէթրու
պուրկա պէյիւր էլլի:

Պէնէտէթի, Պէրլնէ, պէյիւր
էլլի:

Սէրսիյէ, Սպանիոյա պէյիւր էլլի:

Պուրէ, Փօրթէկիլէ օրթա էլլի.
Կօպիւս, Լթիւտէ բէզալիք:

Սասանէօ, Լճէմէ բէզալիք:

Բամպուղ հագգընտա տայիմա
տիւշիւն խապէրէր կէլտիլիստէն.
մալ սահիպլէրի աթիւղգլէր ֆիյաթ-
լարը մաթլուպ իթմէքտէ իսէլէր տէ,
պու ֆիյաթա տաիի ալըճը եօգ տուր:

Ժիւմէլ. 300—325

Սուտան. 270

Սէլանիք. 240—245

Իզմիր. 215—225

Թարսուս. 187 1/2 190

Խոլիք. 180—175

Չանագ գալէսի. 210

Սալթա. 235

Եաբաղը, տիւշիւնճէ, Լտիւնէ
ֆինո 197, 50. աշաղըսը 140:

Իբէք, գօզա իլթահար:

Պէրուլթ. 83—86

Լճէմ. 48—45

Պրուսա. 90—95. Սէլանիք. 80—84
Իզմիր 80—86. Ղօզա 21, 23, 25է
գատար:

Պանգա գօնթօլարը:

Ինկիլիզ 9. Իլթալիա 7. Լէսթրիա 4
Համպուրկ 4. Ֆիրանգֆօրթ 3. Բը-
րուսիա 4. Ֆիլէմէնկ 4. Պէլճիգա 4
Ֆրանսա 7.

Իշ պու Բուգիւմէ հաթիմատ իքի տէֆա: Էանի սպը վէ Բէնշէմպէ կիւնէրի նէշը օրոնաճագ տուր:
Ֆիյաթը Վոթիմանտէ Սէճիւայը Հափտիսէ աղթումթ օրնալար իլլիւն ոէնէվի 50 գուրուշ վէ ալթը
այլը 50 գուրուշ տուր: Վրդումթ օրնալարա սէնէլի 60 վէ ալթը այլը 55 գուրուշ տուր:
Տօշրալարտա բօլթա իւնիթի իւղէրիմիլէ օլարագ: Սէճիւայը աղթումթ օրնալար իլլիւն ոէնէվի 60
վէ ալթը այլը 55 գուրուշ: վէ սպօնթ օրնալար իլլիւն ոէնէվի 70 վէ ալթը այլը 40 գուրուշ տուր:

Պիր իւման գաթիլէրի, Սէ-հէմէտ վէ Դըաֆ Կարապետ, չըգան ճումաա էրթէսի կիւնիւ Վէօթրիւ պաշընտա ասըմըշար տըր :

— Քէզալիք պուշտան չէնտ մահաֆ տէմ, Սամաթիատա իքի Իսլամ իաւ թունըրընը գաթլ իտէն, միւլազիմ իլէ էճզաճը տախի տիւնքի բազար էրթէսի կիւնիւ, Վէօթրիւ պաշընտա սալպ օլմաշար տըր :

— Դալաթաաա գօնսօլիտէ պօր-պարնտա, պուշտան պէջլէ զամօ օլան հալա գալգմըշ օլուպ, ֆիյաթըն տան թէնդիլ օլունմայարաֆ, նաֆտէն թէտիլէ օլունաճաֆ տըր :

Ապէյի մամուրիլէթ վայէյի հազ-րէթը Փատիլահիտէ, Իւսկիւտարտա քեային Պիւլպիւլ տէրէսինտէն Պէօ-յիւք Չամըճայա գատար միւ-ճէտտէտէն պիր շօն թարիֆ եա-բըմագտա օլուպ, գարիպէն հիւս-նիւ խիթամը մէմուլ վէ մունթա-զըր օլտուլունտան, կէրէք պու եօլ իւզէրինտէ վէ ճիվար սէմթէրինաէ սաթին օլան ահալինին վէ կէրէք Սթամ պօլտան վէ մահալը սաիրէտէն Չամ-ըճա մէսիրէլէրինէ կէլպ կիտէն քէ-տանըն թէսհիլի մուրուք վէ ուպուր-լէրի զըմնընտա, թարիֆի մէզբիւրտէ վէ տահա պիր գաշ ճատտէլէրտէ օճ-նիլիւ թապիր օլունուք մունթազամ տօլմուշ արապալարը իշլէթմէք իշին

իմթիյազը գումբանիա թէշքիլինէ պազը թալիպէր վար տըր : յաֆաթ թէշէքբիւլ իտէճէք գումբանիա եօ-լուն մէսարիֆի իմալիլէսինէ միւտարէն է վիլէլը էմիրտէ մինասիպ մըգտար պիր իանէ ագճէսի վէրէճէյի միսիլիւ, թամիր ագճէսի օլարագ վէ տայիմի սիւրէթլէ տախի պիր ալ շէյ լէրմէսի իգթիզա իտէճէյինտէն, պու ճիհէթ-լէ եօլա մինֆաաթը օլաճագ սիւրէ-թին արանըմաը իճապ իթմէքլէ, վէ պու եօլտա ալընաճագ իւճրէթ թա-րիֆաըր վէ եօլուն նիզամիամէսի տա-խի հազըր վէ մէվճուտ պուլունմաը-լէ, հէր գանդի գումբանիա իլէ դպ-րարը քէյֆիլէթ հասըր օլուք իտէ-տէր հալ ճանիպի Պապը լիլիտէն իա-թիզան իլէ բուխսաթը րէսմիլէսի իա-թիհալ գըրքաճագ տըր :

Պէջլէ պիր գումբանիա թէշքիլի-նէ թալիպ օլանլէր վէ պու մատտէ իլիւն տահա վիտտէ թաֆսիլաթ իա-թէյէնլէր եօլուն գօմիսիօնու տայիմի-սի թէրաֆընա միւրաճաաթ իթմէլէ-րի իլան օլունուք :

Խանկարաի ճատտէլինտէ, Պրէնը քիլիսէսի իթթիսպիլինտէ, իրի ուֆագ ալթը եէտի իտինէ իճար իլէ վէրիլէ-ճէք օլտուլունտան, հէր քիմ.քի կէզ-մէք վէ թութմագ իսթէր իտէ, ճաա-տէի մէզբիւրտէ 59 հուլէթ օլէ մա-րագամ, թիւթիւնճիւ տիւքքէտանըն-տաթի թիւճիւնճիւ Լյանիլէ միւրա-ճաաթ իթմէլէրի լաղըմ կէլըր :

ՄԵՍԻՒԻԲԵԱԹ ՎԵ ՆԱԳՏ	ՃՈՒՄԱՆ ԵՐԹԵՍԻ ՍԵՊՏԵՄԲԵՐ 26			ԲԱԶԱՐ ԵՐԹԵՍԻ 28			ՍԵԼԷ 29	
	Սադահ	Էօլէն	Ալիւ	Սադահ	Էօլէն	Ալիւ	Սադահ	Էօլէն
Մէճիսիլէ լիւա	101 20	101 20					101 20	101 20
Սիւմթալէ լիւա 100 զուրուշտան	71 2	71					67 15	67
Օն սէնէլէք թէրթիպաթ	46 20	46 20					43 20	43 20
Աինճի Չինճի գօնսօլտէ	59 2	59					55 25	55 25
Իւշիւնճիւ թէրթիպ	59 2	59					55 25	55 25
Թէրթիպաթը լապիւ	58 22	58 20					55 5	55 8